

ձրոյթի գաղափարը չծնած, քովերնիդ է Արփիարը՝ որ անմիջապէս միւս էջը կը հրամցնէ, հոգեբանական կարճ մէկ նկարագրութիւնը՝ վառվառուն և բնական խօսակցութեան կը փոխէ. խօսակցութիւնը քիչ մը երկնցան, այս անգամ զուարճալի մէկ անէքտօթի ընթերցողն էջ: Իր վիպակները, ըլլալով հանդերձ թերևս այդ սեռին մտեցնեն, ըմբոստ ալ են գրական կաշկանդիչ օրէնքներուն: Անոնք ոչ թօլ Պուրժէի անունը կը յիշեցնեն ձեզի, ոչ Ահարոնեանինը, Գրիգոր Զօհրապիւնը, ոչ ալ Ռաֆֆիինը կամ Կորճիինը. անոնք ոչ մէկ դպրոցէն չեն. արփիարական են: Ամէն ինչ արհամարհուած է անոնց մէջ, ամէն բան ծաղրուած, և ամենուն տեղ՝ եկած նստած է նոր հիւր մը, շնորհազարդ, ձեզի հետ յարմարող, չձանձրացնող, ժպտուն: Եթէ վիպական ծանօթ օրէնքի հատիկ մը կրնաք գտնել Հ. Անդրիկեանի «Հանգած Եկեղեցին»ի մէջ՝ կրնաք գտնել նաև Արփիարի նորավէպերուն մէջ: Բազմանկիւն, տարօրինակ ու բեղուն միտքերու մէկ ժայթքումն են ատոնք և գեղեցիկ են, — այսպէս կարելի է բնորոշել անոնց կնիքը:

Արփիարն ալ կը զգար իր մէջ վիպագրութեան կոչումը և այդ նոր դրութեան հակումը. կը զգար մանաւանդ, թէ չգրելով կամ շատ ցանցառ գրելով՝ ապագան պիտի տուժէր: Այդ մասին չխօսեցաւ ալ չէ. շատ անգամ միտք յայտնեց, երբեմն աղաչեց, ու տեղ տեղ ալ բողոքեց Հասարակութեան թէ չափէ դուրս անտարբեր է հանդէպ իր վիպագրութեան իղձին. թէ ինքը պատրաստ է իր նորավէպերով ընթերցողը հրապուրելու, միայն թէ հանրութիւնն ալ իր կողմէն՝ սատարէ թերթին, օրինակ Շիրակի նիւթական նեղ վիճակին: Մէկ բառով՝ բաժանորդագրուին:

Հասարակութիւնը կը մարէր անոր վիպակներուն վրայ. բայց նորէն հաւատարմաբար շարունակեց իր սառնութիւնը. և Արփիար, մէկ երկու բսելու շնաց, իբր կտակ «Ոսկի Ապրջան» նորավէպը թողուց, և ինքը անհետացաւ «Լուսաբեր»ի

էջերով՝ Իսմայիլի ազնուապետական Թաղին մէկ փողոցին մէջ:...

Հ. Ղ. ԲԹԿԵԱՆ

Շարունակելի

## ԳԻՐՔԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ

Ստեփան Կանայեանց, Զոյանց տուն, վաղարշապատ, էջմիածին 1910:

Թ. Թօրամանեան, Էյմիածնի տաճար, Թիֆլիզ, Օր. Ն. Աղանեան 1910:

Բ. Իշխանեան, Հասարակական գաղափարներ Թ. Պատկանեանի և Ս. Շահազիզի, Թիֆլիս, Օր. Ն. Աղանեան 1910: Արսէն Տէրտէրեան, վառակ Տէրեան, տպ. Հերմէս, Թիֆլիզ:

Revue des Deux-Mondes, 15 Janvier, 1911:

Անցեալ տարուան ընթացքին մէջ քանի մը կարեւոր հրատարակութիւններ ունեցեր ենք հայ գեղարուեստի և արուեստի մասին:

Կանայեանց մեզի կու տայ Սասմայ ծեփու երեք փոփոխակներ, որուն արդէն տասուերեք հատ ունէինք:

Կանայեանցի հրատարակութեան մէջ ամենէն աւելի աչքի զարնողն է անուան փոփոխակը Զոյանց տուն՝ մինչ միւս ցարդ եղած հրատարակութիւնները առհասարակ Սասմայ ծեփ ունին: Այս վերջին անուանակոչութիւնը քիչ մը կը յիշեցնէ թուրքաց տէլիները քաջերը, որուն եթէ ոչ թարգմանութիւնը գէթ ազդեցութիւն կ'երեւի ծեփուն վրայ, որ կը նշանակէ խենք, եթէ ծոռ մէկ փոփոխակը չէ մոյզգիւնի ինչպէս էր Շիրակ-Սշխաղարը:

Ոչինչ կայ բսելու վէպի մասին իբր գրական արժէք: Դիւցազներու արմանի շունչ մը ունի, այն մեծ հոգին զոր կը շնչէին Մամիկոնեանները իրենց զործերուն մէջ: Լաւ դիտած է կանայեանց և ուրիշներ

որ Զոշանց տուն կամ Մասմայ ծոեր Մամիկոնեանց տունն է: Բայց հակառակ այս դիցազնական հոգւոյն, հակառակ քանի մը դրուագներու և անցքերու՝ ձեւի և բանագրութեան բարձր արժէքով մը, վէպի ընդհանուր արտաքինը շատ խեղճ է: Մէջը չընթերթ յոյն իսկ այն մաքուր հայեփայտը՝ որ առհասարակ կը խուսուի Տարօնի գիւղերուն մէջ: Որովհետեւ կը համարիմ թէ վէպը Տարօնի մէջ ծնունդ առած է, և իր վերջնական ձեւը գտած է Թոռնիկեան Մամիկոնեաններու ժամանակ: Յետոյ, ժողովրդեան բերնին մէջ մեծ փոփոխութիւններ կրած է համեմատութեանց և անձնաւորութիւններու: Ժողովուրդը զայն տակն ու վրայ ըրած է, և իր տրզխութեան բոլոր հետքերը կ'երկին վրան: Դեռ մեծ ուսումնասիրութիւններ պէտք են, հասկնալի դարձնելու համար կապը անձնաւորութեանց ու անցքերուն: Յարդ և դած ուսումնասիրութիւնները պիտի ծառայեն անշուշտ կազմելու բուն քննադիր՝ հաւաքելով բոլոր փոփոխակներէն: Մենք ապահով ենք որ այսպէս կազմուած քննադիր մը աւելի զբաղանի մօտ հայերէն մը պիտի ըլլայ: Այս վէպին ժողովրդակաշարքումը պիտի տայ մեր ժողովրդեան իր լաւագոյն հոգեբանութեան զրտակցութիւնը: Լէօ իր զբաղանի քննդատութեան մէջ լաւ վեր հանած է վէպի այս նշանակութիւնը: Ես կը փափագէի Դաւիթին մէջ զանեւ նաեւ քաղաքակրթուած նրբատուութեան զիծ մը քան անիմաստ ոյժ մը: Յովհ. Թումանեանի ոտանաւոր մշակումը՝ լաւագոյն ձեւն է այս վէպին զոր կարելի է աշակերտներուն ձեռքը դնել, որոնք որ զաւտարարութեանը չեն հասկնար, հանդերձ զբաղանի քննդատութեամբը Լէօի կանայեանցի ուսումնասիրութիւնը ամենէն կատարեալն է անոր պատմական բովանդակութիւնը հասկնալու համար:

\* \*

Պ. Թ. Թորամանեան միակ մասնագէտն է, որ Ռուսի Հայաստանի մէջ կ'աշխատ

տի ճարտարապետական գետնի վրայ: Եւ փորրիկ տեսրակը, Էմիլիանի տաճարը, մեզի կը ցուցնէ թէ Թորամանեան լաւ պատրաստուած ճարտարապետ մըն է:

Պ. Թորամանեան իր այս աշխատութեան մէջ, ետեւէ է Էմիլիանի բուն յատակագիծը և հին ձեւը կառուցանելու: Նա կը ճանչնայ զբաւոր բոլոր ուսումնասիրութիւնները այս նիւթին շուրջ, և զանոնք կրնայ քննդատել իր մասնագէտի ձեռնհասութեամբ: Աւելին՝ Թորամանեան իր ձեռնհասութեան տակ ունի նաև, կրտսականգուն յիշատակարանները, ինչպէս Անիի եկեղեցիները: Եւ բուն Անիի ս. Առաքելոց եկեղեցւոյ յատակագիծին հետ համեմատելով է որ կը ցած է վերակազմել Էմիլիանի տաճարի նախնական ձեւը, ամենահին ձեւը, քառակուսին: Նա կը զանէ որ absideները յետագայ յաւելուածներ են: Եւ իր տեսութիւնները կ'ապացուցանէ հնագիտական ճարտարապետական դիտողութիւններով, այլ նաեւ բերանացի աստիճանութեան հաստատութիւններով:

Գովելի է Թորամանեան նաեւ անով որ ճարտարապետական ճիշդ լեզու մը կը գործածէ Քրանսերէն բառերով, որ մեծ յատակութիւն կու տան այսպիսի մասնագիտական գրուածներու:

Ամենէն հետաքրքրական զիծը Թորամանեանի քննութեանց այն է որ կ'ապացուցանէ թէ Էմիլիանի հին ձեւը «զուտ հոռմէական ոճի նկարագիրն ունեն» Նոյն տպաւորութիւնն ունեցայ, երբ, անցեալ տարի առիթն ունեցայ գտնուելու Մուշ, Մասնավանքի եկեղեցիին մէջ Յիսուս գրւողին քով: Չայ կարծեցի յանկարծոյն փոխդրուած Ստյոկոյս Տիրբերի եկեղեցիներէն մէկուն մէջ, որոնք հեթանոսական տաճարներէ առհաւած են: Մասնավանքի եկեղեցւոյն յատակագիծը բոլորովին քառակուսի է, որուն կցուած է, արեւելեան կողմէն եռանկիւնաձեւ կողակը (abside): Քառակուսին կը բաժնուի նաև մը և երկու թեւերու: Թեւերէն իւրաքանչիւրը ունի երկու սիւն. սիւները միակտուր չեն. բոլորաձեւ մարմարի քանի մը կտորներ են

իրարու վրայ դարսուած և ազուցուած, ինչպէս Ակրորդի մէջ:

Յօդուածի մը մէջ, խօսած եմ Հայաստանի հնազոյն եկեղեցիներուն վրայ, էջ միածնին ու Աշտիշատին<sup>1</sup>, Նոյնքան և աւելի հին է Մատնավանքի եկեղեցին որ միւսներու վրայ քիչ փոփոխուած ու կանգուն մնալու առաւելութիւնն ալ ունեցեր է:

Հայաստանի մէջ քրիստոնէութիւն տաւաճողները շատ հետեւած են հեթանոսական տաճարներու ճարտարապետութեան: Կրնայ ըսուիլ որ ժողովրդեան հասկացողութեան մէջ ոչինչ փոփոխ են բայց եթէ իշխանութիւնը: Անոնք խորտակած ու անհետացած են բոլոր՝ ինչ որ կը իշխեցնէր հին իշխանութիւնը: Յատակագիծներու վրայ կեցեր են, որովհետեւ անոնք ժողովրդեան բան մը չէին իշխեցներ:

Չգիտցուիր թէ ինչ ճամբով յունահռոմէական քրիստոնէութիւն մտած է Հայաստանն ու Տարօն: Բայց ապահով է թէ եթէ Մատնավանքի եկեղեցին աւանդաւէպի հնութիւնը ունի, իբր թէ լուսաւորչէն հիմնուած ըլլայ այն տեղը ուր Յովհաննու և Աթանազիոսեայ նշխարները կրող կառածիգ ջորիները յոգնած ու յամառած կեցան իբր սուրբին կամըր յայտնելու համար որ հոն կ'ուզէր բնակիլ, այն ատեն լուսաւորիչ կեսարիայէն ի դարձին՝ հիմակուան վարդովէն ի իշած է Տարօնի դաշտը անցնելով Չարպուրէն: Այս պարագային Մատնավանքի եկեղեցոյն յատակագիծը այնքան հին է, որքան էջմիածնին ու Աշտիշատին:

Այս ենթադրութիւնը ճիշդ համարելով՝ մենք միայն երկու դիտողութիւն կրնանք ընել թօրամանեանի կարծիքներու մասին էջմիածնի տաճարի հին ձեւի նկատմամբ: Նախ ձեւը քառակուսի համարելով հանդերձ՝ շատ հաւանական է արեւելեան կողմը կողակ մը (abside) ենթադրել, ինչպէս ունի նաև Մատնավանքի եկեղեցին: Երկրորդ հոմմէական ոճէ գիծեր ո՛չ այնքան

անկէ յառաջ եկած է որ Ե. դարը «միակ շրջանն էր ուր հայեր ըստ ամենայնի աւրեմուտքի ազդեցութեան ենթարկուած էին» որքան յիշողութիւններ հին մեհեաններու ճարտարապետութեան որոնք կ'ընել, բոլորովին յունահռոմէական նկարագիր ունէին:

Շատ չունինք աղբիւրներ որոնք մեզի տեղեկութիւններ տան հեթանոս հայութեան տաճարներուն վրայ, Բայց այսչափ ապահով է թէ մեր երկրին մէջ՝ դիցապաշտութեան ձեւը՝ անդրիներով ու տաճարներով շատ հին ծագումն չունի: Հին մայրաքաղաքն արդէն, Արտաշատ, շինուած Արտաշատէ, ճարտարապետ ունեցեր է Մեծն Անիթեղ որ այնքան աղէկ կը ճանչնար հոմմէական ձևութիւնները: Ու տաճարներ՝ կանգնուած Տիգրանէ Փոքր Ասիայէն աշխարհակալած իր կուռքերուն համար, նոյն ձեւը ունեցած պիտի ըլլան, ինչպէս որ հաճոյ եղած էր անոնց քուրմերուն: Նոյն իսկ Մ. Արեղիոս կայսեր ժամանակ, Հոմայեցիներէ արուած Արտաշատ քաղաքին տեղ կը շինուէր ուրիշ մը, Նոր քաղաքը, վաղարշապատ, կառուցուած հոմայեցիներէ իբր մայրաքաղաք երկրին՝ ուր կը նստէր հոմայեցի գունդ մը պահակազօր: Այս Հոմայեցիները պէտք չունէին տաճարի:

Հայոց հին տաճարներու ճարտարապետութեան մասին հետազոտութիւնները ամենասակաւ են կամ բոլորովին կը պակասին: Մենք յաջողած ենք հին մատենագիրներու մէջ քանի մը ակնարկներ գտնել՝ անոնց ներքին երեւոյթի մասին<sup>2</sup>, որ բոլորովին նոյն է յունահռոմէական հեթանոսութեան անկման շրջանի տաճարներուն երեւոյթին հետ: Չէր նման նաև անոնց արտաքին ձեւը:

Այս հարցին լուծումը անհրաժեշտ է Հայ քրիստոնեայ ճարտարապետութեան պատմութեան ու հասկացողութեան համար:

1. Բագմ. 1904 էջ 196:

2. Տես Բագմ. 1907 էջ 108, 109:

\*  
\*\*

Բ. Իշխանեան և Արսէն Տէրտէրեան կը ներկայացնեն ռուսահայ նորագոյն քննադատութեան հոսանքը: Արսէն Տէրտէրեան ինծի համար բոլորովին նոր յայտնութիւն մըն էր, մինչ Իշխանեանի վրայ ինչ որ կը յիշեմ անգամ մը առիթ ունեցեր եմ խօսելու<sup>1</sup>: Իրմէ ուշադրութիւնս զբաւած էր եւրոպական բառերու յաճախողէպիկութեամբ յայտնուող նոյն իսկ հոն ուր հայերէն բոլորովին յարմար բառն ունինք: Ասկէ դուրս նա ինծի լաւ պատրաստուած միտք մը երեւցած էր, թէև քիչ մը անձուկ, միակողմանի, չըսելու համար մասնագիտական:

Ինչ չափով և ինչ պարագաններու մէջ պէտք է հիւրընկալել օտար բառերը մեր լեզուին մէջ: Ահաւասիկ հարց մը որուն վրայ այնքան զեղեցիկ խօսքեր է Միքայէլ Վարանդեան իր Հոսանքներ խիստ շահեկան հատորի ներածութեան մէջ: Նախնիք, կը հասկնամ շատ հին նախնիք, բարի դասականները, մեզի տուած են արողէն չափը այս մտութեան: Էս անոնցմէ չեմ որ ջրավախութիւն կ'ունենան օտար բառի մը դիմաց, յոյն կամ հոմէական, կամ նոյն իսկ արդի լեզուներէն, արեւելեան կամ արեւմտեան, ռուս, թուրք, ֆրանսացի, գերմանական: Բայց անոնցմէ ալ չեմ որ հայերէն գիրերով ու բերականութեամբ ուրիշ լեզուի մը մէջ կը գրեն,

ոչ թէ մէկ լեզուի մէջ, այլ քանի մը լեզուի մէջ՝ ռուս, գերմանացի, հայ, գաղղիացի, ուսկէ բան մը հասկնալու համար մարդ պէտք է առ նուազն չորս լեզու գիտնայ, Այս տեսակ զրոյց մը միայն Բ. Իշխանեան է. տեսէք. «Հասարակական կենսունակ, պօզդեսիւ կաթեգորիայի — լիւրերալ բուրժուազիայի — սօցիալական իմպերատիւներն են սրանք, որ նրա խորապէս գիտակցող իդէօլոգները վճռականօրէն ուղղում են կենսագուրկ, բեզբեսիւ դասի — պահպանողական կղերականութեան դէմ»:

Ինչ լեզուով են այս սողերը: Իշխանեան յստակ տեսութիւններ ունի համադրութեանց դասաւորութեան ու նկարագրիին վրայ, կ'երեւի թէ նա հիմնովին կը ճանչնայ իմաստասիրական պատմութիւնը բոլոր հոսանքներուն ու շարժումներուն որ կը յայտնուին այլ և այլ դասակարգերու մէջ: Էւ ճշդուած դրութիւն մը իր բոլոր խտտութեամբ կ'ուզէ գործադրել մեր մատենագրութեան վրայ, ուսկէ սոյն հատորին մէջ միայն երկու անձնաւորութիւն քննութեան առած է, Ռ. Պատկանեան և Ս. Շահապիզ, փնտրելով իրենց բանաստեղծութեանց մէջ ճիշդ բնոյթը իրենց նկարագրին:

Շարայարիք

1. Տես Բզմ. 1906 էջ 44.
2. Հասարակական Գաղափարները, էջ 66:

Ք Ո Վ Ա Ն Պ Ա Կ Ո Ւ Թ Ի Բ Ն

Գրականութիւնը . . . . .	էջ 49
ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ. — Էս պիտ' երթամ գիշերին մէջ. Թրգմ. Ղազարեան	
Հ. Ա. . . . .	50
Տ. — Հանգիստ հոգւոյ Հ. Գուրիթ	
Վ. Նազարեթեան . . . . .	51
ՍԱՐԳԻՍԵԱՆ Հ. Բ. — Գիր կամ պահպանակ հնարասականին առիթով.	58
ԿՍՄԳՈՆ ՊՈՆԻԷ. — Մըջիւններու և	

մեղունքու զգացողութիւնը. Թարգմ.	էջ 63
Փիլոսոփան Շապուհ . . . . .	63
ԱՆԻՐԻԿԱՆ Հ. Ն. — Լէօ . . . . .	69
ՏԵՐ-ՍԱՀԱԿԱՆ Հ. Կ. — Պայքար մը Հայրենիք գաղափարին շուրջ.	75
ՎԻԿՏՈՐԻԱ ԱՂԱՆՈՒՐ. — Նոր երգեր Թրգմ. Ղազարեան Հ. Ա. . . . .	23
ԲԹԻԿԵԱՆ Հ. Ղ. — Արփիար . . . . .	89
ԳԻՐԵՔԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ . . . . .	93